

“ԼԵՐՆԵՐ ՎԻԶԵՐՈՒ ՄԷԶ”  
ՀԱՂԻԱԿ ԶԱՐԵՆ ՄՎԼՔՈՒՆԵԱՆ  
Լու Անհնարիոն, 1978, էջ 355

Նախ քան խնդրոյ առարկայ հատորը  
գրափառելու անցնիլս, պիտի ուզէի լոյն  
փակագիծ մը բանալ, անկէ ներս առնե-  
լու համար գաղթանայ քերթողութեան  
այժմու անփառունակ կացութիւնը: Ասկէ  
առաջ, և Սիօնսի այս էջերէն: ըրած էի  
ընդէանուուր ու հպանցիկ նկոտազութիւն-  
ներ Սիբրաքանայ Գրականութեան մասին:  
Այս անգամ կը սահմանաւորեմ իմ ակ-  
նարկը չոփածոյ խօսքի ծիրէն ներս,  
անշուշա խորանալու, ատրածուելու հաս-  
կընալի առաջադրութեամբ:

Աւելի բան երկու տասնամբակներէ ի վեր. գաղթաշխարհի բոլոր ծագերէն հայքերթողաթթեան սպասը ընկելու յաւակնաւթեամբ հրավարակ իջած հատարները — գէթ մեծագոյն մասով — աշքէ անցընկելու արտօնմ ու ապերախտ գերը ստանձնած եմ յօդարակամ: Ըսի արտօնմ, սրովինեան մեզի հրամցուածները մեր իմացական քաղցը յագեցնելու փոխարէն, անլի ապուրի պէս, աժգալի տրամադրութիւն մը ստեղծած են ինձմէն ներս:

Բացառութիւններու մասին չէ իմ  
խօսքը: Հին սերունդէն յամեցողներ, ա-  
ւելի ճիշդ՝ պատնէշի վրայ մատցողներ  
կամ դիմացողներ — եղիկարդ, Վահէ-  
վահեան, Ժագ Յակոբեան —, նոր կամ  
կեանքի իրենց առողջ տարիներու բերքե-  
րէն հաւաքածուներով, յոյսի շողով մը  
մեզմեն փորձած են մասայլը մեր գրական  
հորիզոնին, Բայց հին սերունդը անցնե-  
լու վրայ է, և միջին ու նոր սերունդ-  
ներուն մէջ խոստմալից ուժերու, նորա-  
ծիլ տաղանդներու երաշտ՝ է սր տու-  
կու տայ մեր արտօնութեան:

Պէտք է բաել առկային թէ չեն պակաս  
սիր մեր մէջ լեցւուն կեանքի մը տեղուու  
թեամբ գրիչ շարժողներ, որոնք տևարաբ  
խակ մնացող ու խափութենէ փառութեան  
անցնող պանանայի տեսակի մը նման, ի  
բենք զիրենք կը կրկնեն, ոչ մէկ յառաջ  
դիմութեան նշան ցոյց տալով, պարզա  
պէս որովհեակ ըսելիք չունին, որովհեաե  
բանաստեղծ չեն ծնած:

Այսպահնենք տակաւին օտար ափերու  
վրայ հաստի առած մատղոց հայ սերուն-  
դը, հայերէն բանաստեղծութիւն չկար-  
գալուն համար: Օ՛, կորդացուեկու ար-  
ժանի (արևմտո)հայերէն գրքին սակա-  
ւութիւնը մեր օքերուն:

Այդպէս չէ՞ր ճակատագիրը մեր բառնաստեղծութեան և զեկոնէն առաջ՝ մութ ոճի ասպետները շատ քիչ էին մեր մէջ։ Ինտրան մեծագոյնն էր այդ հանգանակին ապաստրկուներէն, բայց իր գործը բառիխանուած էր գուրզը իր ապահովին։ Բ. Աշխարհամարտէն ետք, չեմ գիտեր ինչտպուշ (պատով ածանցուած բառերը չեմ սիրու)։ Մեր լիզուին յատուկ զարտուղութիւններէն է ան։ Պաշտելը, կրօնական իր երանգով, Աստուծոյ յատուկ է միայն, Երանի պարզ սկը կարենայինք ըժուննել իր համապարփակ իմաստով և հանդուրժելի ըլլային իրուսէր, զեղասկե և նման բառերը) — խորհրդապաշտ, գերիքրագալու, տպաւորապաշտ — տարազով քերթողութիւն մը ծոււալիցաւ։ Հետզինեաէ հրապարակ իջան մութ ոճի ասպետները — Գ. Չէքինեան, Արսէն Երկութ (որուն անունը կէս դար շրջան ըրաւ սիրեաքի մեր թէրթեռուն մէջ), առելի ուշ Վանէ Օշական, Յ. Պէրպէրիան, Կարո Արձէնեան, Կ. Պասմանեան, Մ. Հանեան և ագէթ իր ստուր մուռզ — Զարեն Մելքոնեան — Տիրեցին հրապարակին, փախելով հասարակութեան մէջ արձաւ նետած գասական ըմբռնումը բանաստեղծութեան մասին և խթարելով ճաշակները

Բանաստեղծութիւնը քանդագուշանք չէ, ոչ այլ մարդաբականն յայտնատեսութիւն, ըստո՞ւ եմ ուրիշ առիթով; Ճշմարագլանցութիւններ՝ մորդկային տրամախանութեան ներհակ, անոր սահմաններին դուրս ինկոզ, իրաւունք չունին ինձողելու և աղճատելու զայն; Խնդրատիպը արտառոցին, զարտառչիին հետ չփոթուելու չէ երբեք; Արուեստը սրտին ու զգայարանքներուն պէտք է խօսի ուղղողին հետ ու անկէ առաջ; Ու սրտէն քիած տաք ու անկեղծ զդացումն է (քիւրեղուց ցած՝ մտածումի բովէն անցնելով) միայն որ կրնայ հպիլ մեր սրտերուն; Բանաստեղծը անպայման գիւտ մը ընելու չէ

կոչուած։ Բայ է որ հզօր ու հարազասաւագումով մը թրթռան լուրերը իր հոգիին ու իր բանականութեան մազէն անցընելով յանձնէ զանոնք թուղթի ճերմակին։ Տոք ու անկեղծ՝ այլև արտօնութիւնուքը, երբ նպաստաւորաւած ըլլոյ նշոյլովը տաղանդին, ունի որդէն իր մէջ նախատարերքը եթէ ոչ մոգութիւնը արուեստին։

Ու գտնեմ հարցումը։ — Ի՞նչ ժառանգած է սփիւռքանայ քերթողութիւնը չափածոյ խօսքի մեր վարպետներէն իրքն անվիճելի արժէք՝ 1970էն ասդին։ Եղիդարդէն՝ հայրենասիրութեամբ թաթաւուն մէկ երկու հատորներ, Մ. Մանուկեանէն՝ կեանքի փորձառութեամբ թրծուած 101 քառեակներ, Մատի Աթմանեանէն՝ գէշ աղէկ հատոր մը (լուս է անկէ ասդին), Նոր Աշխարհէն՝ Շէն-Մահի հատորիկը, մէծ մասամբ վաղուց գրի ինկած։ Երբեմն ալ հետար Աւատրալիայէն կը հասնի բեկրել ձայնը ֆագ Յակոբիանի։ Մնացեալները, Պատասխանը արտօնութիւն կը բուրէ։ «Եղջիբուաքա՛ղ», պիտի ըսէր

#### 8. Օշական։

Ոչ սոկաւ են նաև քերթողներ, որոնք այս շրջանին դադրեցան դորպասելի մուսաներուն ու իրենց գրիչը գարձոցին արձակին (Մալիան և Պէյրութիշնորհայի եռեակը — Մառուկիան, Վահէ-Վահեան, Մ. Խշան), Կարծէք բանատեղծութեան հպումը աւելի հզօր ըլլոր երիտասարդի խոնդոս սրտին, իսկ արձակինը՝ չափանասի խոնուն մտքին։

Զարդանալին ու նաև ընդգիրութիւը այն է որ գրական տայպիսի ցափառութեանը կը հովանուորուին ու կը մեկնասուին Ալեքս Մանուկեան Մշտկութային Հիմագրամի և նման Հրատարակչականանքու կողմէ, որոնք Հայ Մշտկութի սպասը ընելու առաջադրութիւնը միայն պարտ էին ունենալ իրքի նախապարման իրենց օժանդակութեան։

Երկար այս նախարարնէն ետք, անցնելով մեր բուն նիւթին, ըսենք թէ Զարբին Մելքոնեան վաստակաւոր ուսուցիչէ, ճեղինակ՝ դասագրքերու, վեց բանատեղծական երկերու և զոյք մը թատերական գործերու Այսունանդեր, վերջին իր հատորին մէջէն (գրուած 1968—1977ի

միջի) ընթերցողը հազիւ կ'ողջաւնէ սկըսնակ գրոզ մը, որ իր քոյլերը գրական անդաստանին մէջ ամրացնելու ճիգը կ'ընէ տակաւին։ Չափի գրիթէ բացարձակ բացայութիւն, մէկ՝ նոյնիսկ միացանկ բառով մը տող շինելու արտառացնութիւն, էջի մը վրոյ իր հաստատածը յոջորդին վրոյ ժխտելու աճպարարութիւն, գունաթափ, ժառածութեար, ժաշտած, իիսէ գարձած պատկերներ՝ խոցելի կէտերն են իր քիր թողութեան։ Այլ հարց թէ այս բոլորին առք տեղ կը մնայ բանաստեղծութեան կամ քերթողական արուեստին։

Հորցը առատ արտագրելուն մէջ չի կայանար երբեք։ Գարեգին Պէյէսթիւրեան անմահացած է միակ քերթուածով մը։ Վախա աետրուկ մըն է մեր ժառանգած Պ. Դուրիանէն ու ճիզ է Մ. Մեծարենցի վաստակը իրը քանակի։

Կ'ընեմ մէջիբութեար հատորէն, ըստածները փաստացի տուեալներով հասաւաելու համար Բանանք, պատահարար, 86րդ էջը ու կարդանք։

Ոչ չեմ կրնար, չեմ կրնար հաւառալ Թէ ինձի պէս՝ նուել զուն՝

Ակսած հս ծերանօն՝

Պատնուրիթին . . . :

Մերանուլ սկառդին պատանութիւն կը մնայ, Բանաստեղծը ներշնչման պահուն մտքով զդին մէջ սաւառնուծ ատեն պէտք չէ որ սոքերը, գէթ ստքը, կարէ հողի ամրութենէն։

Էջ 109<sup>o</sup>

Եւ այժմ այնպէս կը բուի ինձի՝

Ու երկ օւրունակուի այսպէս՝

Ալ պիտի շօրունակուի . . . :

Ասոր Կ'ըսին ներքումժին ներքումք, այսինքն անգոյութիւն կամ ոչնչութիւն։

Էջ 118<sup>o</sup>

Թիւու ակրաներս անկաւին արուեստա-

կան չին

Ով մարդ, մեզ ի՞նչ կը հետաքրքրէ զուտ անձնական հարց մը — ակռաներուդ կեղծ կամ բնական ըլլութը։

Էջ 128<sup>o</sup>

Պարեզիս մէջ կաղամբ ու լոլիկ կը բուսպնիմ

ինչ ուզես՝ բուսպուր, ազատ ես, պարոն բանատեղծ, ազատ ես նաև զանոնք

կուշտ ու կուռ ճաշակելու, լորձնաշուրբն  
ըմբռչիսկով Մեղքի փոնչ:

**Էջ 180\***

Նույն ո՞չ ո՛վ զուռս զարկաւ այսօր ... ,  
Ու երթ նաև նասայ առանձի՞մ՝  
Մ մ'կ էին ո՞չ միայն օերեփներս իմ՝  
Արդեւ կարսաներք բոլոր ... :

Խուներու լորդւրինթոս մը և ուրիշ  
աչինչ: Երազամնուի զառանցանք:

**Էջ 207\***

Բ առանձին համբայ մը ումայի՝  
Դ նմի մը մեջ կը և տնի:

Երկու ճշմարտողանցութիւն: Անչունչ  
իրերը շնչառուներու տեղ գնել, զանոնք  
ինսուցնել արտօնուուծ ենք երրիմ գրա-  
կանութեան մէջ, Բայց ածականներ ու  
մակրայներ անսեղիսորէն փակցնել մոտա-  
ծուուի, գաղտփարի, զգոցումի, և նման  
անհիւթ իսկութիւններու ալ գոյն ու  
տարագ հազգնել՝ այլանդակութիւն է  
պարզապէս և ուրիշ ոչինչ:

**Էջ 323\***

Մեղու մը զինով՝ նեծուն  
Հօսւկի մը գոյոյ օդակար

Օդային խօսք:

**Նոյն էջ՝**

Ու նոյնիսկ սիրեկ  
Մատախնինք դուրս կը ցատենն

Մարախները մեղքերն են արգեօք:  
Հայ քերթողութեան հանգւլով ունեցած  
մողանչումները:

Ու կարեի է գեռ շարքը անհունօքէն  
երկուել:

Մերքանեանի քերթուածներէն ոմանք  
արտաքուստ պհնուած են բանաստեղծա-  
կոն ոսկենուուր պատմուեանով: Բայց մ'ըր  
է որ շարքը կրցած է տեարար պարտէլ  
միջուկին սնանկութիւնն ու փառութիւնը:

Դժբախտաբար զրկուած ենք իրեն  
յաջողութիւն մտղթելու ալ մխիթարան-  
քէն: Վասնզի Մելքոնեան հասած է տաւ-  
րիքի մը, ուրիէ դժուար է ակնկալին  
փոնչէս նկարագրի՝ ավելիս ուշ իմացա-  
կան յիշաշրջում կամ բարեփոխութիւնն

**«Բ Ո Ց Ե Ր»**

Յպ: Պէտրոպ, 1973, էջ 160

**«ՀՈՂԵՆ ԵՐԿԻՆՔ»**

Տպ: Լու-Աննելը, 1977, էջ 127

Ճեղինակ՝ Մերժեց ՀԱՅԵԱՆ

Նախորդին մեղքերը կրկնող և ե ա-  
ւելիով և (բայց ճակառակ տառը՝ մըցա-  
նակի ալ արժանանցած) մցու զոյտ հատոր-  
ուրով թերեւ աւելորդ ըլլուր զրադիւ:  
Սակայն Մկրտիչ Հովհանն տասնամեսնակներէ  
ի վեր Գրուուրուկը ողմէկող անժուն մըն է:  
Սուսրած Մեքսիկայի խորր, ոոր շօշա-  
փի և կազմակերպեալ ասքական գաղութ  
մը իսկ չունի դոյնութիւն: Դուսդի Միացանց  
Այսունդներու և Բարեկարութեակոնէ հովա-  
նաւուրուած չըշանակներու մէջ ժանօթ է  
վաղուց իրեւ դրող ու մանաւանդ բա-  
նաստեղզ: Զենք գիտեր եթէ բ'ըն է Մ.  
Հանձնան անունով 1948ին Պալիս բոյս տե-  
սած ունատահցոյ թաւերական գործը:

Յիշեալ երկու երկերեւն մէջ, Համ-  
եան չափածոյ խօսքին մեզ տեղ խոնած  
է արձակը, որ սակայն արեւ կոպ գունի  
ջարդակի բանաստեղծութիւնն անունով ժան-  
օթ գրական որձեւէք սեսին հետ:

Գիտի չխօսինք իր գրելածներին մա-  
սին: Իր գործին մէջ արուեստի չգոյու-  
թիւնը փաստելու համար աւելի քան բա-  
ւարար են գրքերէն կատարուած հաւե-  
եալ մէջիրուաները:

Առնենք առաջին գրքէն: էջ 30\*

Խմասութեաննեն

զիսուրենեն

եւ պատերազմկն տուազ

մարդիկ սերք ստեղծու էին:

Խեղծել բայց սէրին խորթ, անյա-  
րիր, բանի հոգուած չապիկի կը նմանի:  
Իսկ էջ 37ի սՅատուկ Անուններուն  
խորագիրը կրող չնաշխարհիկ կտորն ալ  
ըմբռչնեցք առանց մեկնարանութեան,  
ու միէ քաջ էք՝ ձեր ծիծացը զապեցէք:  
Ծիծազ մը սակայն՝ որուն խորքը ցաւ-  
կայ ու ցառում, ի տես հայ բանաստեղ-  
ծութեան հոնդէպ գործում այս արրա-  
պշաւթեան, անոր մակարգակի այս ցաւ-  
ծութեան, անոր տեսան պարանքի զերած-  
ուելուն:

ԱԼՅՍ Դոնա Գոռանուկ Գալյուկ  
Յասմիկ Կաբաւ Զուարը Նուարդ  
Կարապ ուղիկ ցիկ փիսիկ  
Խեկ յաջորդ էջին՝ «Հունաւոր բառեր»  
Լեռ ամպ արիւն ձիւն ձայն կարապ  
կածան

շուր ցայզ ծառ անիւ արեւ տերեւ  
զիւուխս բուրակ մուտք ծով փուօ  
իրարու հետ ոչ մէկ կապ սւնեցաղ  
բառեր — և մուտքաց գոյական իսկ չէ —  
ա՞ռ և քով քովի շարէ և ... կ'ըլլայ  
քերթուած։ Խնչ դիւրին է, աեսա՞ք։

Արտագրուած կոռոններուն մէջ նկա-  
տեցիք անշաւշա կէտդրութեան նշաննե-  
րու բացարձակ բաց-սկայութիւնը։

Էջ 26ի «Ասոռաւան հապա — նկատել  
երկու ուերս գրացնութիւնը —, գլուխ-  
դործոց խեղկատակութիւն։

Սառուա մարմին

Սառուա բովչանիք

Սառուա դիւրանիք

Սառուա ալիօլ

Սառուա հասիս տփիսն ու կնդրուկ

Կը բաւականանանք երկրորդ հատու-  
րէն արտագրելով մաս մը էջ 98ի «Արե-  
ւին խորագրուած քերթուածէն։

Կասկածելի է արեւը

ու ապահովաբար

մեզ տաքնիլու համար չէ գրուած նոդ  
Խնչ ծրագրու և արդիօք

Խնչ կը խորհի մեր մասին ...

Հարցուցիք եւ կուրցուց զիս

Գոնէ աղուոր չըլլար ...

Անձնան ու անկապ խօսքեր, ոչ աւելի  
և ոչ պակաս։

Հաճեան բառաստեղծութիւնը կ'երելի  
թէ կը շփոթէ բանաստեղծութեան հետ —  
ա՞յնքան մօս են անոնք իրարու հնչու-  
մով, Եղած-չեղածը տառ մըն է, Անաւա-  
սիկ փոնչ մը իր պելտուն բառացանկէն։  
յոդնալոյժ, բարմարփի, գոռոզարամբ, զեր-  
մասարսու, երաբիսանուր, բայցրաբալիս,  
ժանարփիչ, ալլարիւնու, ստալու եայչն։  
Հաճեան ալ տարիքաւոր է։ Ուրեմն,  
լաւ պիտի ըլլար այս գրութիւնն ալ փա-  
կել նոյն խօսքերով՝ որով փակեցինք մեր  
նախորդ գրութիւնը։

Դ. ԱՄՐՏԱՐ

digitised by

## ՀԱՐԻԿԱՄԵԱԿ ԾՆՆԴԵԱՆ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԻԺԱՆԻ

Անցեալ տարի, երբ մեծավառակ  
գրադէտ-քննադտա թ. Օշականի ծննդեան  
դարադարձի առիթով և Սիրոնի բացույիկ  
թիւ մը հրատարակեցինք, «Համապատա-  
կերաի կոթողական գործէն ընտրեցինք  
Դ. Վարուժանի յատկացուած բաժինէն  
գլուխ մը, առանց անդրագանալու թէ  
հասած էինք սեմին 1984ի, որ իր կար-  
գին ծննդեան դարադարձն էր մեծանուն  
բանաստեղծին։ Ազա թէ ոչ, ինչ աւելի  
յարմար՝ քան տրուածը, նշելու համար  
ոչ նուազ կարեւոր այս գարադարձը ևս  
Ռւատի, թող ներուի մեզի յետագայ տկար  
տողերով բերել մեր համեստ բաժինը,  
վեր առնելու համար անձն ու գործը բա-  
նաստեղծի մը՝ որ, հակառակ իրեն չնորհ-  
ուած տարիներու սակաւութեան, եղաւ  
փառքերէն մէկը մեր քերթողաւթեան։

Երբ կը խօսինք բարձրատանդ բայց  
վաղամեռիկ մեր գրողներու (ու նաև այլ  
արուեստաներու սպասարկողներու) մասին,  
անկարելի է որ չայցուինք ցաւատիթ  
մտածումէ մը. — Որքանո՞վ աւելի ճոխ  
պիտի ըլլար մեր գրականութիւնը, եթէ  
թուրքին ու թօքախարը, կարծես իրար հա-  
գոշնակցած, չհնձէին կարեւոր թիւ մը  
մեր գրողներէն։ Սիրամնթօ, Ռ. Աւակ,  
Վարուժան՝ առաջիններէն, Պ. Քուրեան,  
Մեծարինց, Տէրեան՝ վերջիններէն, ինչ  
փառքերու պիտի տանէին չափածոյ խօսքի  
մեր արուեստը։

Միւս կողմէ, համաշխարհային գրա-  
կանութեան և երաժշտութեան պատմու-  
թեան մէջ ալ պակաս չեն դէմքեր՝ որոնք  
քառասունէն՝ վար մահը դիմաւորած ըլ-  
լալուն հակառակ՝ մարդկութեան կտա-  
կած են արուեստի հոյակապ գործեր։  
Քից, Շէլի, Ալպէր Սամէն, Շուլպէրթ,  
Մօցարդ, Նօփէն գերտօննց նմոյշներ են  
այս գետնի վրայ։ Բայց անոնք զաւակ-  
ներն են մեծ ու դարերով պատ ապրած  
ժողովուրդներու։

Վարուժանի, քերթողաւթիւնը, մանա-  
ւանդ «Ենդին Սիրու» և «Հեթանոս եր-  
գեր»ը, գերազանցօրէն յղկուած ու ազնը-

A.R.A.R. @